

Հ Ա Յ Ի Ւ Խ Հ Ա Յ Ի Ւ Խ

«ՍԱՐՈՎ» ԵՐՈՎԱՆԱԴՅԱՆԻ ՀԱյ Պատրիարքութեան պաշտօնաթերթը, ինչպէս առիթ ունեցանք ակնարկելու անցեալին, տարւէ տարի կը ճոխացնէ իր բանասիրական բաժինը :

Անցեալ տարւոյ Հոկտեմբերի թուին
ձայն տալով Աստուածաշունչի հայերէն
թարգմանութեան 1500 ամեայ յորելեա-
նին, սկսաւ հրատարակել հետզհետէ նոյն
պանծալի կոթողին շուրջ, և 1935ի թուե-
րու պատմուճանները պճնել նուիրական
տարւոյն յիշատակին արժանի արուեստա-
գիտական պատկերով՝ Ա. Յակոբայ վանքի
Մատենադարանին Աստուածաշունչի ման-
րանկար ԺԳ. դարու:

Յիշեալ շրջանէն ցարդ կարեւոր ուսում-
նասիրութիւններն են (թ. 10) Գ. Ար-
քեպս. Յովկէֆեանի՝ «Հաղրատի դպրոցի
մի գրոխ գործոց՝ Գետաշենի Աշետարանը»
ընդարձակ յօդուածաշաբք մը՝ ուր ա-
րուեստագէտ և հմուտ Արբազանը գործին
բնագրական, յիշատակարաններու և ման-
րանկարչութեան մասին կարեւոր տեղեկու-
թիւններ կը հաղորդէ: կարեւոր է նաեւ
կ. բասմաճեանի «Արշամի դրամը»: (թ.
11) Մեսրոպ Եպս. Նշաննեան պատկերա-
զարդ յօդուածով մը կը հրատարակէ «Կա-
րեւոր պեղումներ Բերդինելի տաձարին մէջ»
տալով անոր մանրամասն տեղեկութիւնը
Անգլիացի ճարտարապետներուն ձեռքով
կատարուած 1934ին Ապրիլէն-Յունիս, և
հոն երեւան եկած կոստանդինեան եկե-
ղեցւոյն արձանագրութիւններ և սբանչելի
խճանկարներ եւն: (թ. 12) Ն. Աղոնց Հ.
Աճառեանի «Պատմութիւն Հայերէն լե-
զուի» գործի մասին բանասիրական տե-
ղեկագիր մ'ունի՛ ուղղուած առ Ամեն, Թող-
զոմ. Պատրիարք, ուր իրը արդիւնք քըն-
նութեան՝ իր գնահատութիւնը կը յայտնէ
անոր մասին՝ արժանի զատելով միցանա-

կի, որուն համար իսկ առաջտրկուած է:
 (1935 թ. 1) իբրև յորելեանի է՝ Պ.
 Ա. կը սկսի յօդուածաշարք մը «Հնգա-
 մատեան»ի հեղինակին, խմբագրութեան
 շուրջ՝ որու մասին յետոյ պիտի անդպա-

ի յարգանս Ա. Սահակի տօնին՝ Այսենի
Յիւլը (Մարտ) ամբողջովին նուիրուած
է «Աստուածաշունչի Հայերէն Թարգմա-
նութեան ԺԵ. գարադարձին», հոն պան-
տացնելով մեծ հայրապետին «Անձնաւրու-
թիւնը» և այլ աստուածաշնչական նիւթեր,
որբելինական շքեղ հանդէսին նկարագիր
ուն : (Թ. 5) Աճառեան ունի «Լեզուի հա-
ևառուուրիւնը» բանասիրական նիւթը, ուր
զանազան լեզուներու համեմատական քըն-
ութեան մէջ՝ հայերէնը միջին տեղը կը
ունէ այդ տեսակէտով :

Գրական բաժնին մէջ նկատելի են վա-
էլահեանի, Արսէն Երկաթի և մանա-
անդ Հրաչ Քաջարենցի ջղուտ և փոթոր-
ալից քերթուածները: Եւ Ամեն. Թորգոմ
ատրիարքի աշխ. թարգմանած «Պոլիկ-
տոպ» որ, յայտնի է, տկար կը մնայ-
էիրպ. Գէորգ Հիւրմիւզ Արքահօր չընադ-
դարգմանութեան քով. ուր, խոստովանինք,
նորհը և յաղթանակը գըաբարինն է:

Անցնելով կրօնական նիւթերուն՝ կը
տնենք Ժ.ի «Յիսուսի ուսուցումը ըստ
ամատեսականներու»։ իսկ ինչ որ զար-
անք և ցաւ կը պատճառէ մեզի Տիրան
.. Վարդապետի երկու գլուխիւններն են,
այտնապէս մոլորական և հայհոյական՝ հա-
առակ հայ ուղղափառ Եկեղեցւոյ դաւա-
ութեան և Աւետարանի յայտնի ճշմար-
ութեանց :

Յունուարի թուով (1935) կը սկսի ներ-
այցնել խառնակոյտ մը քրիստոնէական,

բանապաշտական և գնոստիկեան մոլորու-
թիւններու. ուր կը մեկնէ Աստուածաշունչի
խօսքերը առանց Եկեղեցւոյ և Ս. Հարց
հեղինակութեան, յետոյ կը սկսի ծամֆել
Մարդեղութեան խորհուրդը՝ գնոստիկեան
յաշխեաններոց ցնորական հինցած ու մեր-
ժուած գաղափարներով. և հուսկ կը յան-
զի ուղղափառ և յայտնի վարդապետու-
թեանց ուրացումին:

«Քրիստոսի?» Հոգին ի սկզբան միև ու մարմին եղաւ (!), բայց ի վերջոյ միև մարմինը չքաշաւ (!!) մնաց սակայն հոգի - մարմինը (!!!)։ Հայութ մագոյքին կեանքը Քրիստոսի վրայ խստացնելով՝ Աստուած Հայր՝ Քրիստոսով նոր էակ մը դրկեց աշխարհ (!!)։»

Մերն են զարմացականները...: Եւ ահա
այդ հիմերուն վրայ կերտած է հայհոյու-
թիւնը՝ յայտնապէս ուրանալով Քրիստոսի
խակական յարսրիւնը:

Բնական միտքն և ըրբատոռնէական կրօն-
ըլ յարութիւնը կ'ըմբռնեն և կը հաւատան
որպէս վերակենդանութիւնը այն հողեղէն
էակին որ մեռած էր; կենդանի մէկը՝ որուն
հոգին մարմնէն կը բաժնուի՝ կը մեռնի; Եւ
երբ Աստուծոյ զօրութեամբ այն բաժնուած
հոգին վերստին կը միանայ իր լրած մար-
մնին հետ և զայն կը կենդանացնէ՝ տեղի
եռ տալ մեռեալին յարութեան:

Ալդ նա Ապրիլի թուին մէջ « Նովին
մարտնով-Յայիսեանենքու վախաճը-Քրիս-
տոս յարեաւ » յօդուածին մէջ խօսելով
Քրիստոսի մարմոյն վրայ՝ դրուած գե-
ռեաման՝ կ'ըսէ.

«Պէտք չէ վախնալ հարցնելէ թէ ի՞նչ եղաւ
այս մարմինը։ Եկեղեցին, Ս. Գրքի միջոցաւ
միզի լուէ թէ յարութիւն առաւ անիկա... բայց
այս ՅԵՐՈՒԹԻՒՆ ԱՌԱՆՑ, ՄՈՐՄԻԱՅ, ԵՐԿԻՆՔ ԵՆԵՆ-
ԱՐ այնպիսի եղբեր են՝ որոնք իրենց մակերե-
ւա սային իմաստով գրիթէ ոչինչ կ'ըսեն... Չենք
սային իմաստով գրիթէ ոչինչ կ'ըսեն... Չենք
գրինար և պէտք չէ մասձենք թէ Քրիստոսի մարդ-
կրինար իմարմինը իր մսերով, ոսկորներով, մա-
կային մարմինը եր մսերով, ոսկորներով, մա-
կային մարմինը եր մսերով, ոսկորներով, մա-

Այս հայէնյութենէն վերջ դեռ կը հա-
տապնդէ պատասխանը իր հարցման.

«Բայց ի՞նչ եղաւ կը ճարցուած տազմու...» ու
տոսի մարմինն... — Եղաւ այս ինչ որ պիտի
ըլլայ ամէն հիւթ յաւիտեաններու վախճանին.

ՊԱՐՁԱՊԵՍ ՈՉՔՆՅԱՅԻ ԱՆ. այնպէս՝ ինչպէս կ'ոչըն-
շանայ Կիզելի նիւթը սաստիկ կրակին մէջ »:

Հերետիկոսական հայնոյութիւն զոր
պարզ իմաստասիրութիւնն անգամ կը դա-
տապարտէ:

Եւ թէ Քրիստոս խակապէս յարեաւ՝
նոյն մարմնով՝ որով չարչարուեցաւ, մե-
ռաւ, գերեզման զրուեցաւ՝ նախ կը քա-
րոզէ Հաւատքի հանգանակը կը կին ու կը կին
շեշտելով թէ «Չարչարեալ, խաչեալ թա-
ղեալ, յերբորդ առուր յարուցեալ, ելեալ
յերկինս նովին մարմնով... Գալոց է նովին
քառորդութ»:

Հապա Աւետարանը...: Յիսուս յետ
յարութեան ցոյց կու տայ իրեն աշակերտ-
ներուն իր ձեռքերն ու կողը (Յովհ. ի.). և
ուրիշ անգամ թէրահաւատ թուվմասին կը
շեշտէ «Բներ մատներդ և հոս զիր, և տես

Ճաշկերու, և բե՛ր ձեռքդ և խոթէ իմ կողիս
մէջ և մի՛ ըլլար անհաւատ այլ հաւատա-
ցեալ» (Յովհ. ի): Եւ գեռ որքան յայտնի
խօսքեր հոն՝ ըմբերանելու ամէն հայուղու.

«Մի վախնաք: Եւ անոնք զարհուրած կը վախնային, կարծելով թէ տեսածնին ողի մ'է: Եւ նա (Յիսուս) ըստ անոնց. Խնչու խռոված էք և ձեր մտքին մէջ խորհուրդներ կը ծագին. տեսէք իմ ձեռքերս ու ոտքերս, վասն զի նս հոգն եմ շօշափեցէք զիս և տեսէք, վասն զի ոդին ՄԱՐ- ՏԻՆ եկ ՈՍԿԵ ՉՈՒՆԻ, ինչպէս որ կը տեսնէք թէ ԵՍ ՈՒՆԻՄ: Եւ այս բանն ըսկելով՝ ցոյց տուալ իր ձեռքերն ու ոտքերը». (Ղուկ. ԻԴ.)

Ուրեմն յետ յարութեան ինքը նԱՅՆ էր,
և ունէր ՆԱՐՍԻՆ և ՈՍԿԻ եւն, ինչպէս
մեռնելէն առաջ. միակ տարբերութիւնը
փառաւրութեան մէջն է: « Արդարեւ յա-
րեաւ Տէր », և « Օրհենեալ է յարուրիւնն
Քրիստոսի ». ու նզովեալ ըլլայ հայհու-
թիւնը որ կը մերժէ Քրիստոսի՝ մարմիկ
և ուղր յետ յարութեան, և կ'ոչեցանք զա-
նոնք:

Տիրան վրդ. մը կրնայ մոլորիւ, սա-
կայն Սիսե պէտք է խղճէր հայ հաւատա-
ցեալին հրամցնելու այդ մոլորութիւնները.
կը փափագինք և կը վայելէ որ իր սիալն
ինք ուղղէ հրապարակաւ, ի յարգանս պաշ-

5. h. Φ.